

## Ա. դ օ թ ֆ

### Վաղուան սեմին առջեւ

---

Արտերուն մէջ, օ՛հ, տեսէ՛ք, նոր-նոր ծիւեր կը յառնեն,  
 Որոնք փո՛ւշ են թէ ցորեն, մարդ չի գիտեր, չի՛ գիտեր...  
 Թերեւրս փո՛ւշ են անոնց ըստամոխին, որ՛ կուշտեր՛  
 Նաշիւր չեն տար այլոց, մինչ նօթիին՛ են ցորեն... :

Ժամանակին մէջ հնչող ձայներ, հիշեր կը լսուին՛  
 Հարուածներու, բաղխումի, փրլուզումի ազդարար,  
 Ոտի վըրայ ըսկըսած հոգեվարքի մը երկար  
 Եւ գըրոհի մ՛որ հեռո՛ւն կը վարանի տակաւին... :

Ամենուրեք՛ ննջւած մեծ հոգիները բոլոր  
 Ռումբերու պէս կը պայթին. նապաղիւքները արեան՛  
 Գետնին երեսը չորցած՛ կարմիր բոցեր կը դառնան.  
 Զուր քրտիւնները ամէն՛ կ՛ըլլան հեղեղ մը պղտոր

Եւ կը քըշե՛ն, գահավէժ, ժայռեր, թումբեր դարաւոր... :

\*\*

Տէ՛ր, բարութիւնըդ այսօ՛ր, իմաստութիւնըդ հիմա՛  
 Պէտք է դրկես աշխարհի՛ այս հիւլէին տանջակոծ.  
 Թէեւ մոռցան անոնք Քեզ՛ բայց խելառ հօտը մարդոց  
 Միմիայն Դուն կեցընել կրնաս վիհին համբուն վրայ... :

Մտի պատրոյգը եթէ մարդերուն մէջ վառեցիր  
 Ու կեանքն ըրիր անոր իւր, - Տէ՛ր, մի՛ թողուր որ յանկարծ  
 Շրջեն կանթեղը անոնք. ըրէ՛ գայն միշտ լուսարծարծ,  
 Եւ փնտրուել տո՛ւր անով նշմարտութիւնըդ անծիր... :

Կեանքին համար բովանդակ՝ կաթեցո՛ւր սէր սրտին մէջ  
 Զօրաւորին այսօրուան, գօրաւորին այ վաղուան.  
 Սիրտերն անոնց չըխցուին՝ այլ պարպըի՛ն ու լեւա՛ն  
 Իրարու մէջ, իրարմով, հազորդութեա՛մբ մը անվերջ... :

Գըքա՛ գոնէ տըղայոց ու ծերերուն. մի՛ թողուր  
 Տըղաքն առանց գորովի, ծերերն առանց նեցուկի...  
 Թող ընդհարումն ըլլայ կարն եւ թող շուտով հաստատուի  
 Խաղաղութի՛ւնը արդար՝ կռուողներուն մէջ տըխուր... :

Թո՛ղ սասանին ու փըլի՛ն բարձր բերդերն անառիկ  
 Ու պատնէշները իյնա՛ն գրբահապատ ետութեանց.  
 Ամէն մարդու հաւասար թո՛ղ բաժնըի ամէն գանձ  
 Ու պարտէզները բացուի՛ն ու հոն խուժե՛ն թող մարդիկ,  
 Բայց չըկոտրե՛ն ոչ մէկ ծառ, չընգմե՛ն ո՛չ մէկ ծաղիկ... :

ՎԱՀԱՆ ԹԵՔԵՆԱՆ

1930

